

թիւներու կարգին փոքր մանուկի ակնարկող
ոչ մի բան չենք գտներ:

Գեր. Հօր՝ Յերսնիմեայ յառաջ բերած
ընթերցուածին մէջ՝ “Առ ի խրատելց զտակաւին
մատաղադոյսն եւ զախմարսն, ի զախմարսնը
Տիգ. կերտի բարբառին տուածով սրբագրել
— զտիւմարսն՝ իմաստի տեսակէտով ալ ար-
դարեւ այնքան պատշաճ չպիտի ըլլար. մանաւանդ
որ ախմարէն առաջ զմատաղագոյննը ալ
որոշակի ցոյց կու տայ թէ խօսքը իրօք տհաս
հասակովներու, կաթնկերներու վրայ է, եւ
ոչ թէ ախմարին տրուած նշանակութեամբ՝
(հասակաւոր) տգէտ, ուամիկ, թանձրամիտ պար-
զամիտներու վրայ:

Եւ ինչո՞ւ շատ հեռուները երթալ, երբ
Կեր. Հայրը նոյն այս ընթերցուածին ուրիշ մէկ
“Հարազատագոյն ընթերցուածը կը դնէ.” առ ի
խրատելց զտակաւին զմատաղագոյնն եւ
զկաթնակեր բարս առն արդարոյն՝ յորում
զկաթնակեր՝ կու գայ հաստատել Տիգ. կերտի
Տիմարին հարազատութիւնը եւ գեր. Հօր
սրբագրութեան աներկբայելիութիւնը. եւ որ
անգամ մըն ալցցց կու տայ թէ խօսքը կաթնկեր,
ոհաս հասակովներու վրայ է եւ ոչ թէ Տիմար
= տգէտ, ուամիկ եւն-ներու վրայ: Բայց թէ
յընտիր մատենագիրս, այլ ընթերցուածներու
մէջ ախմար՝ տիւմար սրբագրել որ աստիճան
ճիշտ եւ հարազատ եղած կրնայ ըլլալ, մէզմէ
վեր կը մնայ ըսել վՃռել:

Քոթենաւոր:

Գերաշնորհ Քարկէն Եպիսկ. սկզնակո՞ն
մէջ Յովհան Օձնեցու մասին խօսելու ատեն,
սիշատակութիւնը կ'ընէ անոր Ռւսուցչն-Թէո-
դորոս Գրդ. Քոթենաւորի:

Քոթենաւոր՝ յն. Թոփիսինուով ստու-
դաբանուած ըլլալը կ'ըսէ: Երից վարդապետացն
ալ նոյն յն. է ըլլալը կը դնէ:

Սերասից բարբառին մէջ ունինք:

Քոթել. — Հին լաթեր կոշտ կարկտան-
ներով գէշ կերպով, ու կարկտան-կարկտանի
վրայ կարել-կարկտել, օր. սանծին կապան
բոթէ-բոթէ կը հագնի, անանկ որ մարը (մայր
կերպարը) ինչ է, չես կրնար զատել:

Քոթանաւորիլ. — Հին ու կարկտան կոշտ
լաթեր հագնիլ, նորը ներքեւեն, հինու կար-
կտան լաթը վրայէն հագնիլ. կամ հինը ներ-
քեւեն, նորը վրայէն հագնիլ. կամ, դործի,
լուացքի ատեն հին ու կարկտան լաթ հագնիլ.

օր. “Հուլը չուլին” (Խորդ) հագեր. ըոլթան-
ուրիել է:

Քոթանաւոր. — Հին ու կարկտան, կոշտ
լաթեր հագնող: Սերաստիա Քառասնից-Ման-
կանց (Հայոց գերեզմանատունը) պահորդ մը
կար — Մկրտիչ Մարգարեան, ձմեռները կը
հագնէր հաստ ապայէ (տեղական ասուի) Խոշոր
ու տձեւ վերաբեր մը, գլուխը կնդուղով, ինք
ալ խիստ մաղեղնաւոր. Հին անապատականները
կը յիշեցնէր. ժողովուրդը Քոթանաւորը կ'անու-
անէր զանի:

Քոթուր. — Քոթելու գործողութիւնը,
Հին լաթեր կարկտանելը. օր. “ասօր ըոլթուր
կ'ընենք կոր”:

Քոթուրոս քոթենաւորի օրերէն եւ ան-
շուշտ աւելի առաջներէն ժողովուրդի բարբառին
շուշտ շուշտ առաջներէն ունեցած սա բառերը տեղը կայ
մէջ գոյութիւն ունեցած սա բառերը երթալ վինտուելու,
յունացնելու: Որոշել՝ լեզուաբաններու կը մնայ:

Երրուսաղէր, և Վահան Ս. Յակոբինանց,

30 Մայիս 1922:

Կ. Գլբհնեսն



ՑՆԱԽՕՍԱԿԱՆ

ՅԻՒԽԻՄ ՄԵՐՏԻՐՈՍԻ ԶՈՒՂԱՑԵՑԻՈՑ Ի ՅԵԿԻՒԾ ՀՆԴԿԱԾ

(ՀԱՅԳՈՅՑՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՐԵՄ Ի ՀՆԴԿԱԾՈՏԵՆ)

Երեսուն ամօք յառաջ յամսեանն
Մարտի գէպ եղեւ ինձ գնալ յԱգրա
(Agra) Հինաւուրց քաղաք վերին Հնդկաց՝
ուր ի միջի այլոց տեսի եւ զհրաշակերտն
զայն Շիրիմ, զոր Մեծ Մուղալն Շահջա-
հան կառոյց ի յաւերժական յիշատակ
իւրոց չքնաղ եւ սիրական թագուհւոյն
Մօմ թաղ Մահալայ որ լուսով գեղոց
ատեն յաղթէր արեւու:

Հիացայ, սքանչացայ ընդ տեսիլ հոյա-
կապ, սքանչելարուեստ եւ յաւետ անդու-
գական Շիրիմն, որոյ աննման ճարտարա-
գական Շիրիմն, որոյ աննման ճարտարա-

պետութիւն եւ նրբութիւն շինութեանն համակ ի մարմարիոն սրբատաշ քարանց՝ գրաւեաց զեմ երիտասարդական զուշ եւ զուրուշ. ուստի յետ դարձեն իմայ այսր ի Կալկաթա, գրեցի պատմական-հնախօսական գրութիւն մի բազմապատում ընդ վերնա- գրաւում՝ “Հընդ-
կական Հրա-
շակերտ Շի-
րիմ”, եւ ա-
ռաքեցի զայն
առ իմբագրու-
թիւն “Արեւ-
ելք”, օրաթեր-
թիւն Կ. Պոլսց.
որ հաճեցաւ
հրատարակել ի
Բանասիրական
բաժնի իւրում
դնելով եւ
զպատկեր Շիր-
մին (1892, թ.
2604, 2651,
2616 և 2615):
Այլ սակայն
չկարէի զմտաւ
ածել յայնժամ
թէ յանցանել
ժամանակաց
բաղդ լիներ ինձ
դտանել յայնմ
իսկ քաղաքի
զայլ իմն Շի-
րիմ որ թէպէտ
եւ անշուք եւ անարուեստ այլ բազմօք
հնագոյն եւ ու շագրաւ քան կհրաշակերտն
Շահաջանաց:

“Անցեալ ժամանակ, պարծ յիւր յի-
շատակ, յինքն զրաւէ զամենայն փափագ”
ասէ անմուհ քերթողն թաղիագեան:

Արդ յորժամ յամին 1895 գրէի
զանդիերէն “Պատմութիւն Հնդկահայոց”,
եւ ի խոյզ եւ ի ինդիր էի զհետ ազգային

հնութեանց ի սփիւռս Հնդկաց աշխարհին
իմացայ գոհութեամբ յԱզգասէր, լրա-
գրոյն Մես ովբայ թաղիագեանց թէ գտան
յԱզլա քաղաքի գերեզմանաւ ուն մի ըն
դարձակ յորում կան բազում հայ ննջե-
ցեալք նախնի ժամանակաց: Ափսոսայի

յցժ եւ վշտ-
ցայ իսկ զի չգի-
տէի զգոյն
թենէ ազգային
գերեզմանա-
անն յԱզլ
յորժամ գտա-
նէի անդ յամին
1892, ուստի
շատացայ հրա-
տարակելով ի
Պատմութեան
իմում զհայոց
Հնդկաստա-
նեայց զթալո՞
մանութիւնս
սակաւաթիւ
Հայ արձանա-
գրութեանցն
յիշատակելոց ի
թաղիագեանն
յէջս իւրոց “Ազ-
գասիրի”:
Սկզն եւ
այնպէս իղձ լի-
նէր ինձ ի բազ-
մաց հետէ զնալ
վերստին յԱզլ




Շիրիմ յԱզու:

ի ինդիր նշխարացն ազդուին հնութեանց
այլ սակայն, հազիւ անուգան ուրեմն այն է
յամսեանն Հոկտեմբերի 1915 ամին հնար
եղեւ ինձ զնալ անզր, ուր եւ որոնեալ
դաի զերեզմանատունն Հայոց արտաքրօ
քաղաքին: Յոյժ ընդարձակ է եւ գեղեցիկ
իսկ զերեզմանատունս այս ազգային ունե-
լով քջափակ եւ է ի բարեխնամ վեճակի
զի գտանի այն ընդ հոգածութեամբ Հան-

Պային Շինութեանց նախարարութեան : Կան բազում գերեզմանք հայ ննջեցելոց սկսեալ ի 1611 ամէն յմէջ 19րդ դարուն : Զեն իմ կամք զրել աստէն զիենաց եւ զգործոց այնց ամենայն ականաւոր ազգայնոց որք ննջեն զնինջ՝ յաւիտենից ի գերեզմանատանն Ազրա քաղաքի, զի ունիմ զրել զնոցանէ ի “Մահարձանս Հնդկահայոց,, այլ սակայն յայսմիկ զրութեան իմում զարթուցանել կամ միմ միայն

մատրան գտանի ինկելի Շիրիմ Հայկազն Մարտիրոսի ունելով հրկեզու տապանագիրս ի Հայ եւ ի Պարսիկ : Հայ տապանագիրն անարուեստ՝ է օրինակ զայս :

ՀԱՆԳԱՄԻ Ի ԱՅՍ ՏԱՊԱՆՍ ՓԻՐԲԱ
ՇԻՆ ՈՐԴԻՆ ՄՊԱՏԵՍԻ ՄԱՐՏԻՐՈՍ ԶՈՒ
ՂԱՑԻ ՎԱՐՃԱՆԵՑԱԿ Ի ԱԿԹԱՅ
ՔԱՂԱՔԻ ԵՒ ԱՊՐԱՆԵՔՆ ԵՏ ԱՅ ՎՈ ԻՄ
ՀՈԳՈՆ. ԹԻՎ ՀԱՅՈՑ ՈՎ :



Տականարար յԱզու:

իսկ Պարսկերէնն է ըստ հետագայ

օրինակի:

اینچا مدفونت چواحد هر ینس ارمی مقدسی
که خود را غلام کریستی می کفت و چون
صاحب خیر بود برج را خود داشت نیز
انحضرت برقرا ایثار کرد
یک نزار و ششصد و یازده از تول حضرت عیتی

Թարգմանութիւն Պարսից տապանագիրն է հետագայդ :

“Ամիովիեալ կայ աստ Խօջայ Մարտիրոս Հայազգին՝ Մահատեսի որ զինքն

կքաղզր յիշատակ հնագոյն ննջեցելոյն ո՞
անդ եւ որ սացաւ յերկինս լի հաւատով
եւ բարի յիշատակաւ՝ յամի Տեառն 1611:
Հայ ի գերեզմանատանս Մատուռ մի
հայկական ութանկիւնի եւ գեղակելաւ,
կառուցեալ ի վերայ նշխարաց բարեպաշտ
եւ մեծ... հարուստ Հայազգւոյ միոյ ջուղուե-
ցոյ, Մարտիրոս անուն, յո՞ անուն եւ
յիշատակաւ կոչե եւ մատուռն “Մար-
տիրոսեան Մատուռ,, „Martyri Chapae“
յօտարաց մինչեւ ցայսօր զի բառական նշա-
նակութեամբ “Մարտիրոս,, թարգմանի ի
“Martyr,, ի լեզու անդիքական : Յայսմիկ

ծառայ Քրիստոսի ասէք եւ որովհետեւ էր ողբամած զոր ինչ ունէր առ ինքն ի պատի Տեառն այնորիկ ետ աղքատաց: Մի հազար եւ վեց հարիսր մետասան ի ծնընդենէ Տեառն Յիսուսի:,,

Որպէս ի յայտ գայ ի սոյն երկեզու արձանագրութեանց Հայազգին մեր Մահաւեսի Մարտիրոս ջուղացի էր այր երկիւղած եւ բարեպաշտ յոյժ որ եկեալ ի Հնդիկս վաճառականութեամբ զիգեալ էր գանձս բազու մն ըստ օրինակի նախնի Հայ վաճառականաց եկելոց յայս աշխարհ ի Հնումն յաւուրս Մուղալ մեծազօր իշխանաց: Այլ թէ ով էր Մահաւեսին մեր այս Մարտիր ս եւ զի՞նչ էին մեծազործութիւնք նորին՝ չկարացի դտանել ունէ ծանօթութիւնս յազգային աղքերաց զի նախնի Հնդկահայք չժողին բնաւ զրաւոր յիշատակարանս զիկնաց իւրեանց եւ զդործոց ի տեղեկութիւն ապագայից, այլ սակայն բանն տէրունական ասէ թէ ։ չիք ինչ ծածուկ որ ոչ յայտնեացի:,, նոյնպէս եւ գործք առնա այ որիկ, զի ի շնորհս լաւ եւ հնասէր բարեկամի միոյ եւ մտերմի որ է վարդապետ մի ի կարգէ Յիսուսիւնաց աստի կալվածա՝ յաջողեցաւ ինձ դտանել կարեւոր եւ յոյժ շահեկան տեղեկութիւնս յազգս Մահաւեսոյն մերոյ Մարտիրոսի, որով ի խաւարէ ի լոյս եկն մեծազործութիւն հցակապ հայրենակցիս:

Ի 25 աւուր Դեկտեմբերի 1612 ամի Տեառն Յիսուսիւնան կրօնաւոր ոմն (João de Velasco) զրէ զիւր տարեկան Տէղեկագիր յԱզրայ քաղաքէն առ վեհապետն իւրեանց ի Հռովմ, յորում ի միջն այլոց ասէ եւ զայս:

“Արքայն¹ շնորհեայ մեզ յարմար եւ

¹ Զայնու ժամանակաւ արքայն Մուղալաց (Մահաւական կայսերաց ի Հնդիկս) էր Զահանգիր՝ որդի Մեծին Աքբարայ եւ պաշտպան Հայոց եւ Յիսուսիւնան կարգաւորաց իսկ: Ի սպասու արքայիս այսօրիկ դտանէր բարձրաստիճան Հայ մի՝ “Զուլ զննէյն” անուն զորմէ ունիմ զրել ի շարս “Երեւեի Հայկաղանցս ի Հնդկաստան:,,

ընդարձակ գետին մի վասն թաղելոյ Վերիստոնեայս ուր փոխագրեցան մնացորդք քրիստոնէից: Միակ քրիստոնէայք յԱզրա քաղաքին զայնու ժամանակաւ էին Հայք եւ քանի մի Յիսուսիւնան վարդապետք զորոց ունիմ զրել այլ իմն առթիւ: Ի միջն ջերմեռանդ աղօթից յերկրորդում Նոյեմբերին, տուրք նուիրեալք ի քրիստոնէից վասն մեռելոց բաժանեցան ի միջն աղքատաց թէ ի հեթանոսաց. եւ որ ինչ մնաց, տարաւ ի բանդն վասն միսիթալելոյ զքանտարկեալն: Այս գործ ողբամութեան զարմացոյց զմահմետականսն եւ եղեւ պատճառ Հիսուսին եւ խելամտութեան նոցա ոչ սակաւ: Ի նորումն տեղիս այս զարդարեցաւ մատրամբ միով կառուցեալ նուիրօք երկիւղած Հայազգւոյ միոյ որ ազատ գորով ի կապանաց անտի ամուսնութեան՝ յետ մահու կնոջն՝ զնաց յուխտ ի Հռովմ եւ յԵրուսաղէմ, ի սրբավայրս մերոյ փրկութեան: Գնաց անտի ի Հայրենիս իւր եւթող երկուց որդւոց իւրոց մնացելոց ինքեան յետ մահու կնոջն՝ զըր ինչ իրաւունք էին նոցա, այնուհետեւ նուիրեաց զին: Աստուծոյ այնպիսի իմն կատարելութեամբ մինչ կոչել զինքն միայն փոքրիկ ծառ ոյ Տեառն Յիսուսի եւ թոյլ չտայլ այլոց կոչել զինքն այլ իմն անուամբ: Զիարդեւիցէ, շրջեցաւ ընդ բազում ելու կիրս որպէս վաճառական զնելով եւ վաճառելով զարգանս եւ ի ձեռս բերելով շահսրազմահաղար ոսկւոց: Սակայն զամբողջ շահսրաբ եւ աղքատաց կամ յայլ գործու ողորմածութեան ի կիր արկ եւ զայդ այնպիսի իմն հաւասարմութեամբ մինչ դժուաւանայր հնել անտի մասն ինչ վասն իւրոյ ապրասի, զի ասէր նա յաճախ թէ այս ապրանք չին այլ եւս իւր ու Տեառն Յիսուսի որում նուիրեալ էր զինքն:

Անգամ մի, յետ բազում ժամանակաց, ի գատավարութեան իրիք վճռեցան նման ի վերջոյ հինգ հազար կտորքը ոսկւոց

յորժամ ի զարմանս դատաւորին անմիջապէս անդէն բաշխեաց ի միջի կարօտելոց զստացեալ դրամն զայն։ Յիւրմէ քսակէն զբաղում գերեալս ազատեաց, զբաղում ի կարօտութիւնս իւրեանց սփոփեաց, բարեհ։ մբաւ աղքատ կանանց օժիտս ետ եւ պյապէս իրրեւ Ծեառն Յիսուսի յոյժ հաւատարիմ ծառայ ծախեաց զիւր գոյս եւ զիւանս իւր իսկ։ Անտարակոյս արժանի էր մտանել յուրախութիւն Ծեառն իւրոց։ Թաղեցաւ ի Մատրանն զըր շինեալն էր եւ ինդրեաց ի Հայր Քսավիերէ (Father Xavier) գրել ի վերայ Շիրմին։ «Աստ հանգչի Մարտինոս (Martinus) ծառայ Ծեառն Յիսուսի։» Կատարեցաւ այս եւ յետ մահու նորին որ ինչ մնաց յատաշուածոց նորա եղեն ըստ մասին ծախք վասն զարդարելց զՄատուռն որպէս պատուիրեալն էր։ եւ մնացորդն տուաւ աղքատաց զըրս ժառանգորդս կարգեալ էր իւրոց ստացուածոց։

Հայ տապանագիրն ասէ Զուղայեցի էր Մահանախին մեր, այլ ինձ յոյժ հաւանական թուի թէ էր նա ի բնակչացն Հնոյն Զուղայի առ Երասխաւ, զի Նոր-Զուղա մեր Հիմնարկեցաւ յամին 1605 եւ սա հանգեաւ յԱզրա յամին 1611, այլ մեծափարթամ արդէն, որով երեւի թէ լեալ էր նա ի Հնդիկս զաման բազում յառաջ քան զմահն։ Յիսուսեան տեղեկատուն ասէ, թէ գնաց նա յուխտ ի Հռովմ եւ յԵրուսաղէմ եւ անտի ի Հայրենիս իւր որ էր անշուշտ ի Հին Զուղայ՝ յԱրարատեան նահանգի։

Ի Կալկաթա Հաղկաց, 13/16 Մարտի 1922։
ՄԵՍՐՈՒԱ Հ. ՍԼԹԵԱՆՑ



Հ Ն Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

ՀԵՅԵՐԷՆԻ ՏԵՐԵՎԵՐՉՈՒԾԻ ԲԵՐԵԲԸ
ՕՏԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՒ ՄԷՀ

Օտար ազգերը քիչ անգամ առիթ ունեցած են հայերէն բառեր տառադարձելու. ասոնց մէջ Հայոցներն են նախ՝ այն խումբ մը աշխարհագրական անունները՝ որ յոյն եւ հոռվայեցի մատենագիրները կը յիշեն. երկրորդ՝ այն բառերը՝ որ վրացերէնը մեզմէ փոխ առած է հին ժամանակները. եւ երրորդ՝ այն բառերը՝ որ հայերէնէ օտար լեզուի մը թարգմանուած գործերու մէջ թարգմանիչները մացուցած են։ Առաջնները կը գտնենք հաւաքուած Հիւպշմանի Die Altarmenischen Ortsnamen (Strassburg 1904) աշխատութեան մէջ եւ Montzka Հեղինակին Die Landschaften Gross-Armeniens bei griechischen und römischen Schriftstellern գործին մէջ (Wien 1906, որմէ թրգմ. «Հ. Ա.» 212. 1907, 9—14, 301—303, 1911, 31—37)։ Այս անունները գլխաւորապէս այն պահասութիւնն ունին որ նախ բերնէ բերան, յետոյ ալ ձեռագրէ ձեռագիր անցնելով՝ բաւական բան զոհած են գրիչներու անուշագրութեան պատճառով. ասոր համար համեմատութեան ժամանակ պէտք է առանձին ուշագրութիւն գարձնել եւ զանազան ընթերցուածներու մէջն աշխատիլ ընտրել լաւագոյնը։

Վրացերէն փոխառութիւնները հաւաքած եմ իմ մէկ յօդուածիս մէջ՝ «Զայնաբանութիւն հայերէնից փոխառեալ վրացերէն բառերի», (Արարատ 1898, էջ 309—315, 365—371), Ասոնք ալ սակայն կրնան ըլլալ զանազան ժամանակներէ, սկսած ե կամ աւելի հին դարերէն մինչեւ նոր ժամանակները։ Վրացերէն պատմական բառարանի մը բացակայութեան պատճառաւ՝ շատ դժուար է այս բառերուն ժամանակը որոշել. ուստի ասոնք ալ պէտք է գործածել բաւական զգուշութեամբ եւ օրինակ առնուլ միայն այն բառերը՝ որոնք հին ըլլալու երեւոյթն ունին։

Հայերէնէ թարգմանուած գործեր շատ են հին մատենագրութեանց մէջ։ Այս քիչն ամենէն հարուստն ըլլալու է վրացերէնը. սակայն իմ միջոցներս չեն ներեր քննել այս թարգմանութիւնները, որոնցմէ շատը գեռ կը մնայ ձեռագիրներու մէջ։ Հայերէնէ յունարէնի թարգմանուած կարեւոր գործ մը կայ, որ է